

ՀԱՅ ՄԻԶՆԱԴԱՐԵԱՆ ԶԲՈՅՅՆՆԻՐ : Ռւսութիւնական պատմուածքները եւ հրատարակեց՝ Տիկին Արմէնուի Սրապեան : Երեւան, 1969 : Լարակագմ, ուրածալ, 416 էջ :

Արեւելքի մէջ, ինչպէս նաև Հայոց մէջ, պատմուածքները նախնարելի միջնական էին զարդարաներու փոխանցման : Մեր ձեռազբական հարստութեան մէջ, առակիներէ զատ, կայ նաև մէծ թիւ մը պատմուածքներու՝ ինքնաստեղծ, եկամուս եւ թարգմանածոյ, որոնց եթէ ոչ ուսումնասիրութիւնը, զոնէ հրատարակութիւնը պէտք էր ցարդ մեր ուշազբութեան առարկայ կամ ըլլար : Ահա այդ շատ խոշոր պակասն է որ Տիկին Արմէնուի Սրապեան կարողութեամբ եւ յաջողութեամբ կը սկսի ամբողջացնել :

«Ներածութեան» մէջ (էջ 7-15), Տիկին Սրապեան մէկի կու տայ մատենագիտութիւնը պատմուածքներու մասին ցարդ մեր մէջ կատարուած հրատարակութիւննց եւ ուսումնասիրութեանց, սկսելով առաջին անգամ 1668ին Ամսմթերտամ հրատարակուած «Ալգուէսագիրք»ով, եւ կը հասցընէ մինչեւ 1957, արժանի կերպով զնահատելով մէծ վաստակաւոր Ակադեմիկոս Կարոյ Մելիք-Օհանջանեանի արժէքաւոր աշխատանքը :

Ա. Վլախոսի՝ Արմէնուի Սրապեան կը պարզէ «Հայ Միջնագարեան Զրոյիք ճանրային» (զարգան տեսակ) առանձնայատեսութիւնները, բնոյթը ու զարգացումը» : Կը խօսի Բակաչոյիք եւ նոյն սեռի Գեովիլ Վէպչերու մասին (հայերէնի մէջ ունինք «Ենորպէպ») : Հակառակ կը կոչման եւ Վ. Կոժինովի, որուն կը հետեւի Սրապեան, «Դա վիսական ստեղծագործութեան մի նոր ուղղութիւն» (էջ 17) չէ : Անոսարակոյս Բոկսէփոյտական այսպէս ըստնք «Քրան բաց» պատմուածքները, ուրո՞նք յաճախ զատ սրամի են, ոյսութիւն ունինք շատ կանուխէն Արեւելքի մէջ, որոնք արձագանդ կատած են «Հազար եւ մէկ գիշերներու պատմութիւններ»ուն մէջ : Ասիկա

դուցէ նոյն չափերով չէ մտաենագրուած Հայոց մէջ, եւ սակայն զոյութիւն ունեցած է շատ կանուխ, որովհետեւ նոյնիսկ «Վարք Ազեքսանդրի» հայերէն թարգմանութեան մէջ սկիզբն իսկ կը գտնենք : Աւագին աշխատանք կատարած է այս գլուխին մէջ Տիկին Սրապեան, եւ իր նիւթը գիտական կատարեալ լրջութեամբ եւ ամբողջութեամբ ներկայացուցած է : Մեր միջնագարեան զրոյցներու իր բնորոշումը, կառուցուածքն ներկայացուցած է այս գանձամորէն նմուշատութիւնը, իր այս աշխատաթեան այս առաջին զրոյցի կ'ընէ ամէնսարքէ քառուորը, որ երբէք զրոյց ըլլայ մէր միջնագարեան զրոյցներուն մասին : Սրապեան ի յայտ կու գայ զրական քըննագատի սուոր կարողութեամբ, երբ կ'արժէքաւորէ պատմուածքները, անոնց կադմութիւնը : Իրազէս շատ խօսէնի է՝ երբ կ'ըսէ «Յարարեականորէն» (և ոչ բացարակապէս) հետո է լուծել զրոյցների թարգմանութեան (կամ փոխադրութեան) հարցը» (էջ 43) : Ինչպէս ըսինք, այս զրոյցիը, մինչեւ էջ 102, մէծարժէք ուսումնասիրութիւն մըն է :

Էջ 103ով կը սկսի երկրորդ զրոյցիը՝ «Զրոյցների Աշխարհականացումն ու Անկախացումը» : Ասոր կը յաշնորդէ Կեանքն ու Աշխարհականացումն Զրոյցներում» : Իսկ էջ 220ով կը արուի «Ամփունումը» :

Հատորիս երկրորդ մասը «Բնագրեր»ու նուիրուած է՝ Տիկին Սրապեան կ'ընդունի որ «Հայ միջնագարեան զրոյցների մէծ բանակը եւ բարում տարբերակներու պահանջում են քննական՝ զիտահամարութիւն, որ կարուի կ բահանացուել մի քանի հասորով» (էջ 15) : Նոյն առեն կը հաւասարէ որ «Զրոյցների բնագրերը զիտահամարութիւն, տական սկզբանի համարական ակդրունքով չենք հրատարակուում, ուստի հիմնականում պահպանում ենք ձեռագրերի սովորագրութիւնը, որ արտադրում է տուեալ ժամանակահատուածի լիզուա - ունական առանձնայատկութիւններն ու անցուանները» (էջ 225) : Կը արբուին 124 զրոյցներ՝ էջ 336-347 առաքէն